

## ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

### Ա.ՆԴՐԱԴԱՐՁՈՒՄՆԵՐ

Զ.

«Հայրենիք» Օրաթերթը իր երկրորդ Խմբագրականին մէջ անպատճառ հաղուանքով կը հարցնէ թէ երուսաղէմի համազումարին մասնակցողները ինքնաքննութեան ենթարկեցին իրենց եկեղեցականի զիտակցութիւնն ու խոճմտանքը և վերանորոգեցին հոգևորականի իրենց ուխտը, երուսաղէմին վերադառնալէն յետոյ:

Այս, Պր. Խմբագիր, անոնք այդ ուխտը կատարեցին, անդամ մը ևս, երուսաղէմի մէջ իրենց արտայայտութիւններով և սրտցաւ մտահոգութիւններով, արտասահմանի մեր այժմու կրօնական, ընկերային, բայց մանաւանդ քաղաքական անփառունակ կացութեան վերաբերեալ, որոնք շատ տեղին և ձչզրիտ եղած ըլլալուն համար փորի ցաւ տուած են ձեզի:

Հայ եկեղեցականէն ձեր պահանջածը եթէ ուզէինք, փոխադարձարար, նոյնը պահանջել ձեզմէ, կը կարծէ՞ք թէ դրական կրնար ըլլալ ձեր պատասխանը: Թէ դուք ալ ձեր կարդին որքա՞ն ընդունակ և նախանձախնդիր կրցած էք ըլլալ ձեր ուխտերուն և պարտաւորութիւններուն մէջ, մեր ժողովուրդի նկատմամբ: Գոցենք փակազիծը, աւելի հեռուն չերթալու համար: Ուրիշ ժողովուրդներու մէջ փոյտացին անմնաս է, մեր մէջ՝ լիրը և բանսարկու:

Բառերով մտածելը տակաւին դիմակագերծ չէ եղած մեր մէջ: Շատ բաներու կարելի է հանգստաժել, նոյնիսկ յիմարութիւններու և բարրանջանքներու, բայց չենք կրնար դիմանալ սուտաին ու զրպարտութեան, և իրողութիւնները ինեւաթիւրող բանսարկութիւններու: Մեր պատմութեան կարգ մը շրջաններուն մեր ժողովուրդին պատահած է անցնիլ մռայլ վիճակներէ, որոնց մէջ մեր քաղաքական դժբախտութեանց քով աւելի ծանր կշռած են մեր հոգեկան խաթարումները, գժնդակ էլեկտ թելադրելով մեր մատենազիրներուն: Սակայն անոնցմէ ոչ մէկը բաղդատելի է մեր օրերու արտմութեան՝ ուր ժողովուրդ մը ուղըի պահող ազդակները կը լքուին, չենք զիտեր ի՞նչ արկածափնդրութիւններու ի հաշիւ:

Աւելորդ չէ զիտել տալ թէ հիսերուն բոլոր անկումներուն վերև գոնէ կամար մը կը կապուանար: Այդ կտոր մը երկինքը բարեբաստ խմորը կ'ըլլար զալիքներու հոգիին համար: Դարձեալ պէտք է նկատի ունենալ որ հոգեկան տկարութիւններն ու աղարժումները այդ մարդերուն քով՝ հաշիւի, գծուած եսա-

կանութեան մը պարտկումին առիթներ չեին։ Հիմա մենք կ'արհամարհներ մեր անցեալը, ինչպէս նաև մեր Թրկինքը, և ստոր ու սովացող է մեր անխիզ այդ վերաբերմունքը։ Հիմա մեր կիրքերը կը բռնկին թերթերու և թռուցիկներու նովովը և մենք կ'ատենք զիրտը յաճախ առանց մեր զիտնալուն։ Ժամանակի երեսյթ պիտի ըսէր միտքով աղքատ Խմբագիրը, պարտուած իր ուժն ու զիտակցութենէն։

1 Հայ Եկեղեցականը բնաւ անիիզ, անդիտակից և անբարոյ եղած չէ իր ժողովուրդի նկատմամբ։ Ան երբեք իր արժանաւորութեան բարձունքն իշած չէ, դէպերու խարուսիկ ընթացքին բանալու իր առաջասանները, պարագայապաշտութեան վարուեցողութիւններու մէջ խեղդելու իր զզացումը։ Դժբախտաբար քաղաքականութեան անուննին տակ է որ յաճախ տեղի կ'ունենան նման արկածախնդրութիւններ, պատճու դառնալով աղիտաւոր դժբախտութիւններու։ Հայ Եկեղեցականը միշտ հեռու մնացած է քաղաքականութեան մարզանքներէ, առանց թրջելու իր մաշկեակի ժամանակի պատոր ջուրերէն։

Եկեղեցւոյ հիմնարկութեան օրերէն սկսեալ, հրատապ հարց մը եղած է Եկեղեցւոյ դիրքն ու յարաբերութիւնը քաղաքական կազմակերպութիւններու հանդէպ։ Հոգորական և աշխարհիկ կողմերու միջն այս պայքարը եղած է մերթ մեզմ, յաճախ սուր, ժամանակի մտայնութեան և ողիին համաձայն։ Սակայն այս չի նշանակեր թէ Եկեղեցին և քաղաքական հշխանութիւնները հակամարտութեր են ըստ էութեան, եթէ անոնք ճանչնան իրենց սահմանները։ Այսօր մեր կրօնական և աշխարհիկ հատուածներուն միջն ևս, քաղաքական ազդակներու ծնունդ եղող մարմիններ, կառչած Սահմանադրութեան անճիշտ զործադրութեան մը՝ կը բանան իրենց հովանոցները, զրկելու չափ Եկեղեցական հիմնութիւնը իր իրաւասութիւններէն, կամ զետին ընելու զայն իրենց զործունէութեան։ Մեր այս անդրադարձումներու ընթացքին պիտի անդրադառնանք ազդային կենքի բոլոր գուռներուն իրբիք բանալի զործածուող Սահմանադրութեան՝ որուն ողին թռած և տառը պահուած է մրայն։

Եկեղեցին քաղաքական կազմակերպութիւն մը չէ և պէտք չունի մտիկ ընելու ձայներուն՝ սրբան ալ անոնք հեղինակութեան մը ինքնապատիր հանդերձանքով ուղեն սոնքալ այն Հաստատութեանը դէմ, որ դարերով Հայ ժողովուրդի կրօնական, բարոյական և նոյն չափով ազգային կեանքին երակը եղած է։ Հետեաբար Հայ Եկեղեցականութեան պարտականութիւնն է զօրաշարժի ենթարկել իր ուժերը, արհամարհելով տեսակէտներ, յերիւրանքներ և հերքումներ՝ որոնք բառեր ըլլալէ անդին չեն անցնիր։

Հոգեկան ու բարոյական տկարութեան պահեր կան, որոնցմէ ոչ ոք կրնայ զերծ մնալ։ Բայց պայքանանաւորուիլ ինքինքին հետ, այսինքն զիտակցութէն ընդունիլ թէ Կարելի է ազգային ու բարոյական ամէն հարց իրեն յատուկ անկիւններէն զիտել և կշւել, այսինքն պարզապէս հաշտուիլ հոգեկան անասելի արկածախնդրութիւններու հետ, վիճակ մըն է որ մարդը կը փրցնէ, կը հեռացնէ մարդկային արժանաւորութեան բոլոր ստորոգելիններէն։

«Հայրենիք» Օրոթերի մը գոյթակղած է նաև որ Երուսաղէմի հանդիպունքին առիթով խմբագրուած պաշտօնական գեկոյցին մէջ կարծիքներ արտայայտուած են Եկեղեցին ներս գերիշխող աշխարհականուցուած մտայնութեան մասնին, և կը կարծէ թէ այս կարգի արտայայտութիւնները անձեզի, ապասոիք և ապաժամ տրամադրութիւններ են և կը կարծենք թէ այդ իրողութիւնը չմատանանելը անտեղի, ապառիթ և ապաժամ արտայայտութիւն մը պիտի ըլլար»

Տարիներէ ի վեր Ընդհանրական Հայրապետութեան թեմական քարտէսին վրայ զեղչումներ կամ իրաւասութիւններու փոփոխութիւններ կատարողները եկեղեցականներ չէին անշուշտ։ Այսօր Սփիտոքի բոլոր մարզերուն մէջ, քիչ բացառութեամբ, աշխարհիկ մարմիններն են որ կ'իշխն, օդապղործելով եկեղեցիով պայմանաւոր համայնքային իրաւասութիւնը։

Ընդհանրական Հայրապետութիւնը իրը զերազոյն ուղղիչ և աւանդապահ Հայաստանեայց հաւատքին, կը հակէ ժողովական օրէնքներով և կանոններով, և Հայրապետական հրանանդներով ճշգրանուած և ճանչցուած Հայ դաւանութեան անթերի գործադրութեանը վրայ, այդ մասին հարկաւոր եղած բացառութիւնները տալու կամ այդ առթիւ գոյացած վէճերը վճռելու հեղինակութեամբ, ի հարկին եկեղեցական ժողովներու գարաւորութիւնը։

Իրեւ վերին դատաւոր եկեղեցական ատեանի Շընդունի և նիս տի ի՛առնէ կրօնական և եկեղեցական, և այդ երկուքին վերաբերեալ վարչական հարցերը որոնք նրան կը մատուցուին, ի հարկին խորհրդակից ժողովներու հետ միասին քննելով վճիռ կ'արձակէ։ Այս է յընդհանուրն Ամենայն Հայոց Հայրապետին դիրքը իր հոգեոր հօտին վերաբերմումբ, մասնաւորաբար այն վիճակներուն՝ որոնք արտաքոյ են Ռուսաստանեայց մարգէն։ Ահա թէ ինչ է Հայ եկեղեցւոյ բարձրագոյն իշխանութիւնը և թէ ինչ իրաւասութիւններ ունի զործելու այսուհետեւ, երբ ուշ չէ տակաւին, որպէսզի մեր հաւատքի սայյը չիրկիպուի անխիղ հրձիկներէն, և մեր վաղուան սերունդը մոխրակոյա մը չզանէ հնա՞ ուր մեր նախնիքները հազար ու բիւր տանջնանքներու զինով կանգնած էին փառքի և պատուոյ ամենէն անմա՞ն յիշատակարանը։

«Հայրենիք» Խմբ զիրը անհրաժեշտ չի նկատեր Հայ եկեղեցւոյ Կանոնագրի մը պատրաստութիւնը, Երուսաղէմի Համագումարէն թելադրուած, քանի որ մեր սրբազն գրականութեան մէջ զոյութիւն ունին արդէն լրաւական, կարգապահական, բարոյական և ծիսական կանոններ։

Ամէն զործարանաւորեալ հաստատութիւն որ իր կոչումն ունի, այսինքն նպատակի մը ուղղուած է, պէտք է ունենայ իր Օրէնքը։ Հայ եկեղեցին առանց օրէնքի չէ սր կրցած է շարունակել իր դարաւոր գոյութիւնը։ Անիկա ունեցած է իր օրէնքները, որոնք, կ'ամ ապրուած միործառութիւններէ և կամ մշակուած որոշումներէ եզրակացուած սկզբունքներ, լարած և վարած են իր կեանքը։ Բայց անոնք, այդ օրէնքները, դասաւորուած խմբումով մը հաւաքուած չեն համադրական ամբողջութեան մը մէջ, ցրուած ըլլալով միշտ մեր մատենագրութեան կամ պատմութեան մէջ։ իսկ Կանոնագիր կոչուած այն

հաւաքատձները՝ ողբոնք կան հոտեհնադարաններու մէջ, ոչ միայն կը պարռւնան կեն ներկայ ժամանակի ողիին և պահանջներուն հետ շնաշտուով բազմաթիւ կողմեր, այլ նաև զուրկ ըլլալով ունէ կրօնական հեղինակութենէ, ի զօրու չեն էապէս կ չեն կրնար կիրարկութիւն օրինաւորապէս, Մէկ խօսքով, Հայ Եկեղեցին չունի այսօր իր պաշտօնական օրինագիրը, Ասկէ կը ծաղին այն բազմաթիւ պնկանոնութիւնները, որոնք յառաջ կու գան իրաւական և բարոյական, ընտանեկան և ամուսնական, ծիսական և առմարական, կարգապահական և վարչական, նոյնիսկ գաւանական խնդիրներու նկատաման միջոցին, տեղի տարով այնպիսի ցաւալի վիճակներու, որոնց մէջ քահանանոյքը, դիպուածը, տղիտութիւնը, նզորներու ազդեցութիւնը ուղղութիւն կու տան երբեմ գործերու կարգադրութեանց, յաճախ ամենէն անուղիղ գրութեանց մէջ խեղդելով իրաւունքն ու արդարութիւնը:

Ազգային-Եկեղեցական ժողովի մը գերազոյն պարտականութիւններէն մին պիտի ըլլայ տնօրինել կարենորը՝ ունենալու համար մեր Օրինագիրքը, որուն մէջ ճշգուած, բանաձեռուած և դասաւորուած ըլլան մեր Եկեղեցին կեանքն ու կարգը զոյաւորող իրաւաբանական սկզբունքները և անոնց գործադրութեան կերպերն ու պայմանները:

«Հայրենիք» Օրաթերթի Խմբագիրը անուղիղ և անբաւարար յայտարարելէ վերջ Երուսաղէմի Խորհրդանուցական ժողովի Եկեղեցով մտանանցուած թերացումները մեր հանրային կեսնքի «էջ», կու զայ թառելու Ազգային Սահմանադրութեան վրայ, որուն սկզբունքներով միայն կարելի է անխոտոր պահել ժողովրդապետական հիմունքները, այլապէս կը բարապետական եղած կ'ըլլայ Հայ Եկեղեցին».

Սահմանադրութենէն առաջ դարերով մեր Եկեղեցին ազգայնութեան կրօնական արտայայտութիւնն է եղած: Աչ մէկ ուրիշ Եկեղեցի համար այնքան ճշշդ ու սրտառուչ է եղած այս իրովութիւնը որքան Հայաստանեայց Եկեղեցի պարագային: Այսօր աւելի քան երբեք, երբ ազգային-պետական գործանը զոյութիւն չունի, զէթ Սփիրուքի մէջ, միայն Եկեղեցի հովանիին տակ կրնայ իրականանալ ազդային իշխանութեան մը գաղափարը: Կղերապետութեան վրայ չէ որ կր խորհինք, մեր ժողովուրդը բարեբախտաբար ընդունակ չէ այդպիսի վարչութեան մը»:

Սահմանադրութիւնը կը մնայ կանոնադրութիւնն մը գաղնջական օրերէն մնացած, որ այժմու մեզի պարտադրուած պայմաններուն հետ, ուղղափառորէն, եթէ մեծ չի հնչեր բառը, չի հաշտուիր և չի կրնար յարմարիլ: Եկեղեցական գործերու մէջ աշխարհական տարրին մասնակցութիւնը Հայ Եկեղեցւոյ պարծանքն է, բայց այդ սկզբունքը իրաւապէս չի գործադրուիր այսօր, այդ քառակուսի անիւր դադրած պէտք է նկատել իր գերէն: Թող թէ Սահմանադրութիւնը կը ներմուծէ սկզբունքներ ազատ ընտրութեամբ հաստատուած վարչակարգի մը՝ որ ժիտուամ էթ միապետութեան սկզբունքինց ժողովրդապարական սկզբունքի հաստատուամով, որուն հիման վրայ կաղապարուած էին ազգային-

Եկեղեցական գործերը, Այդ սկզբունքը հայ համայնքին կրօնական համայնք ըլլալու իրողութիւնն է:

Այսօր՝ սակայն փոխուած է կացութիւնը, Խոլամ երկիրներու մէջ կը մնանք իրրև կրօնական համայնք միայն իրաւական տեսակէտով։ Ամերիկայի և Եւրոպայի միւթեւրկիրներու մէջ, ուր կատարուած է բաժանումը պետութեան և Եկեղեցին, մննք դադրած ենք ըլլակէ նոյնիսկ կրօնական համայնք։ Ուէ բաղաքացին ման քաղաքացի ենք, անկախաբար կրօնական պատկանելիութենէն,

Երկու բոլորովին տարրեր իրաւական այս դրութիւններու մէջ, ուր Սահմանադրութիւնը որոշ ազատութիւններու ապահովութիւն կը նշանակէր ճնշումներու ենթակայ փոքրամասնութեան մը համար, այսօր ան ոչինչ ունի տալիք արեւելքի և արևմուտքի հայկական գործերու կազմակերպութեան տեսակէտէն։

Հոն ուր Եկեղեցին և պետութիւնը բաժնուած են իրարմէ և պետութիւնը չի ճանչնար փոքրամասնութեան դրութիւն, ուր ամէն քաղաքացի հաւասար է օրէնքին առջն, միակ ենթանոլը Հայ Եկեղեցին է։ Սահմանադրական կարգի համաձայն կտոռագարել Եկեղեցին կը նշանակէ յարդել այն սկզբունքը որ ազատ քուէով և ազատորէն արտայայտուած ձայններով կ'ընտրէ Եկեղեցական Վարչութիւնը ժողովրդավարական սկզբունքին համաձայն։ Այսպէս չէ սակայն Սահմանադրական կարգը, որուն կ'ակնարկէ և Հայրենիքը Օրաթերթը։ Հոս Սահմանադրութիւնը կը նշանակէ Եկեղեցական վարչական մեքենան վերենան վերածել ազգային իշխանութեան մը, որ իր հրահանգները կը ստանայ կուսակցական պիերոյէն, ոչ թէ ազատ քուէով ընտրուած անդամներէն։ Այս հասկացողութեամբ Սահմանադրութիւնը գեղեցիկ բառ մըն է միայն, որուն շուքին տակ կը պահուըտի կուսակցական իշխանութիւն մը, որ իր ամենազօր աշով կը ղեկավարէ ազգ ոյին գործերը։ Հարցը կը վերածուի այժմ այլ մտահոգութեան մը։ Որքանո՞վ սահմանադրական է կուսակցութիւններու ընտրական մեքենան, և ի՞նչ ունի ըստիք ժողովուրդի մեծամասնութիւնը, փոքրամասնութեան որոշումներուն մէջ։

Իրականութիւնը այն է որ, Սահմանադրութեան պատրուակին տակ, մտած ենք ամբողջապաշտ գրաւթեան մէջ այն երկիրներուն, ուր ազատ քուէն փոխանակուած է կուսակցական հրահանգի և ժողովրդավարական սկզբունքը՝ այլիքարորդիայի։ Եթէ այս է Հայրենիքը Օրաթերթի յառաջադրածն ու պաշտպանածը, այն ատեն Սահմանադրութիւնը կը վերածուի բանի մը՝ որ չի կրնար օրէնքը և ուղեղիծը ըլլալ մեր համայնքներուն՝ յանուն նոյնիսկ Սահմանադրութեան։

b.

(Եարումակելի՝ 6)